

ՀԱՄԱՀԳԱՅԻՆ

ՄԵՐ ՏՕՒՆ

ՖՐԵՋՆՈՒ ՀԱՑԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՈՅ
ԱՇԽԱՏԱՍՈՒՐԵԱՑ Մ. ՄԻՔՈՅԵԱՆ

ՅԵՐԵՎԱՆ 1918

28 MAY 2005

ՀԱՄԱՀԱԳՈՅՆ

ՄԵՐ ՏՕՆԻ

Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու,
ինչպէս քաղցր հնչում ես ինձ դու,
կ'ուզեմ աւելի քաջ ծանօթանալ.
Ին նոյն զանձերին, հոգով հայանալ,
Մայրենի լեզու, Մայրենի բարբառ,
Դու, իմ Հայ լեզու, իմ հոգուս համար :

Ամերիկահայ, մասնաւորապէս Ֆրեզնօի
Հայկական Թագրոցին
Աշխատասիրեաց

ՄԻՃՐԱՆ Յ. ՄԻՐՈՅԵԱՆ

Ֆրեզնօ

2005 YAM 85




ԶՈՅԴ ՑՈՒՑԵԼԵԱՆՆԵՐԸ

1912 թուականին լրացան տառերու գիւտին 1500, և հայկական տպագրութեան 400 տմեակները :


Հայ ժողովուրդը յանձին իր պաշտօնական մարմիններու մամուլի և լաւագոյն անհատներու արիւնի և արցունքի մէջէն իսկ ուզեց ողջունել իր պատմական ու քաղաքակրթական կեանքի մէծագոյն դրուագները, ուզեց տօնել այս զոյդ ու նուիրական յորելեանները : Հետեւարար Հայուանի ամէն մասերուն՝ նամանաւանդ Հայուատ քաղաքներու մէջ տեղի ունեցան այս զոյդ յորելեաններու հանդէսները, մէծ չքեզութեամբ ու հանդիսաւոր կերպով :

Հայութեան պատմութիւնը որ կը պարծի այս օր իր մէջ ունեցած վսեմ և համեստ գործօններու մշակոյթի և հեղինակութեամբը, հրաւէր կը կարդայ համազգային այս մեծ տօնը կատարել՝ ամէն տեղ և մանաւանդ այն տեղ, ուր կը հանդչին անշուք մատուռի մը մէջ Ս. Սահակ Պարթեւի նըշխարները, պատմական Աշտիշատի փլատակներուն առընթեր :

Ահա այս առթիւ կուգամ ներկայ մատենիկական խօսքս ուզել հասարակութեան այս զոյդ գիւտերու և անոնց արժանիքի մասին :



ԱՊՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ



ՏԱՌԵՐՈՒ ԳԻՒՑՆ ՈՒ ԱՆՈՐ ԱՐԺԵՔԸ,

* * *

Հինգերորդ դարը մեր տոհմային պատմութեան մէջ առանձնայատուկ շրջան մ'է, յաղթանակի ու պարտութեան, թոփքներու և անկումի դարադլումի մը :

Հայաստանը՝ կոուաղաշալ Արեւելքի և Արեւմուտքի միջեւ մզւող պայքարներուն, բաժնուած և ուժասպառ, կորսնցուց իր քաղաքական անկախութիւնը, զոհ դառնալով պարսից նենդամիտ քաղաքականութեան :

Սասաննեանները ցանկացան իրենց կողմը շահիլ ուղմաղաշտի ժողովուրդը և այդ նպատակին հասնելու համար չը գտան աւելի վստահելի միջոց մը քան ձուլումը. ուզեցին քրիստոնեայ հայութիւնը իրենց հետ կապնէլ ոչ միայն քաղաքական, այլ և կրօնական և քաղաքակրթական կապերով, կամեցան յետ շրջել պատմութեան անիւր. դառնալ դէալ ի Դարեհներու շըրջանը, ցանկացան որ Հայութիւնը խօսի պարսկերէն և պաշտէ Որիզմդը :

Բայց չկրցան . Սասանեան գոռող արքաներու բոլոր դիւային ծրագիրները անզօր մնացին ձուլումը յաջողցնելու :

Պարզ էր թէ ինչու ,

Վազուց արդէն Հայութիւնը զատուած ընկած էր Յոյն—Հռովմէական ազգեցութեան տակ . անսկսեր էր տարուրերիլ իրանի ժողովուրդներէն : Եւ այն պահուն , երբ Շապուհ և մանաւանդ Յազկերտ իրենց ոճրագաւ ծրագիրները կ'որոճային , Հայաստանը կորսնցուցած իր քաղաքական անկախութիւնը՝ ուրոյն մշակոյթի մը , մտաւոր—բարոյական վերածնունդի մը հիմերը կը ձգէր տենդու ու եռանդուն :

Հոգեւորականութիւնը և ժողովուրդին լաւագոյն տարրերը կը ճգնէին Հայութիւնը փրկել մօտավուտ ոչնչացումէ՝ տալով անոր գիր , ՀԱՅԿԱՆԱՆ ԱՅԲՈՒԹԻԵՆԸ , որ կոչուած էր քրիստոնէութեան հետ ամրացնել Հայ լեզուն ու Հայ գրականութիւնը , ազգային ինքնուրոյն մտածողութիւնն ու դարգացումը :

Սուրբ ՍՍՀԱԿ կաթողիկոսը՝ Լուսաւորիչի շառաւիդէն , և Սուրբ ՄԵՍՐՈՊ , Տարօնի Հացեկաց դիւդէն՝ եղան երկնողները և իրագործողները այս գաղափարին և ուահվիրաները Հայկական բարձրդպրութեան :

412 թուականին էր , որ Ս . ՄԵՍՐՈՊ , երկար թափառումներէ և մտորումներէ յետոյ հոգեկան վերասլացումի պահուն մէջ դատւ Հայ դրերը , Հայ ԱՅԲՈՒԹԻԵՆԸ :

Այնուհետեւ այդ զոյգ ու անզուգական դէմ-քերը ջանացին տարածել զայն Հայ անգիր ու ան-ուս ժողովուրդին մէջ դպրոցներ հիմնելով, Սր-դիրքը թարգմանելով և Հայ գրականութիւնն ու դպրութիւնը ծաղկեցնելով:

Հայ ժողովուրդը կ'ապրէր իր ոսկեդարը, ան-կ'երկնէր իր տոհմային քաղաքակրթութիւնը, կը ծնէր վարդաններն ու վահանները, Եղիշէներն ու Խորենացիները:

Մասնաւորապէս Տարօնի անաստանին մէջ էր, որ կը ծլէին ու կը ծաղկէին Հայ նորածիլ գրակա-նութեան սխրալի դէմքերը՝ Դաւիթ Անյաղթ փիւ-լիսոփան, Մամբրէ վերծանող, Ստեփանոս Ասո-ղիկ, Եղիշէ և այլն, որոնք օտար քաղաքակրթա-կան ոստաններէն կը փոխադրէին լոյսի և գիտու-թեան բարիքները Հայ բնաշխարհը:

Եւ այդ աշխատանքը զուր չանցաւ:

Եկան սարսափի ու աւերի դարերը, պարսկա-կան յորձանքներուն յաջորդեցին արարական և սելճուկեան ահեմի փոթորիկները. Հայաստանը անցուց արիւնի և սոսկումի ճգնաժամեր, ժամա-նակաւորապէս թողուեցան դպրութեան և գրակա-նութեան կայծերը, բայց երբէք չը մարեցան անոնք. շնորհիւ Հայ գրի, Հայ լեզւի, Հայ կրօնի ժողովուրդը կրցաւ պահել իր ուրոյն դոյցութիւնը՝ թէպէտ տառանորդուած, իր քաղաքակրթութիւնը թէպէտ պղառուած, իր լեզուն թէպէտ աղճատ-ուած և իր Եկեղեցին՝ թէպէտ շարունակ հալած-ուած:

Եւ այս բոլորը կը պարտինք մասնաւորապէս զբերու գիւտին հեղինակներուն՝ Ս. ՍԱՀԱԿԻ և Ս. ՄԵՍՐՈՓԻ— ահա այդ պատճառով է, որ այդ մեր տօնը կը դառնայ աւելի ոգեւորիչ, աւելի նուիրական և գերազանցօրէն համազգային :

Հայ Եկեղեցին և Հայ դպրոցը ամէն տարի մասնաւոր հանդիսաւորութեամբ սահմանափակ շրջանի մը մէջ կը տօնէին զայն . Հայաստանի ամէն գաւառներուն մէջ, բայց կ'արժէ խսկապէս որ յետ այսու, Ամերիկահայ Եկեղեցիներուն և Հայ դպրոցներուն մէջ տօնուի այս նուիրական տօնը մէծ հանդէսվ ու շքեղութեամբ՝ և մասնակցին նաև Հայ ժողովուրդի բոլոր խաւերը : Մենք կը փափաքէինք, որ Հայ մտաւորականներն ու դեկապար անհատները զայն տօնէին ամէն տեղ, ամէն խորչ, ուր Հայութիւն կայ՝ ծանօթացնելու համար գրեւրու գիւտին պատճութիւնն ու անոր նշանակութիւնը Հայ Գեղջուկին, Հայ Արհեստաւորին և Հայ Առեւտրականին :



Մեր նպատակը չէ այս քանի մը էջերու մէջ ամբողջապէս պատկերացնել և դնահատել Հայ տառերու գիւտը . մենք կը ցանկաինք, որ մեր պաշտօնական և ոչ սլաշտօնական մարմինները, ընկերակցութիւնները, միութիւնները գրով և խոսքով, հանդէսներով թէ երեկոյթներով և մանա-

ւանդ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻՆ ՀԱՄԱՐ ՑԱՏԿԱՑՈՒԱԾ
ՖՕՆՏԵՐՈՎ (ուսուցչական, դպրոցական ֆօնտ,
մամուլ, դրականութիւն և այլն.) ԺՈՂՈՎՐԴԱԿԱ-
ԿԱՆԱՑՆԵՒՆ և ԱՐԴԻԻՒՆԱԽՈՐԵՒՆ համազգային
այս մեծ տօնը :



ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԱՆՈՐ ԱՐԺԵՔՔԸ

* * *

Բայց որքան որ գնահատելի ըլլար գրերու
դիւտը Հայկական վերածնունդի և Հայ ազգային
ինքնորոշման գործին մէջ, Հայ ժրաշան գրադէտ-
ները անզօր պիտի մնային տարածելու Հայ դաշ-
րութիւնը ժողովուրդի բոլոր խաւերու մէջ . անի-
կա պիտի մնար Հայ հոգեւորականութեան բարձր
դասու սեփականութիւնը . վանական և այլ ձեռա-
զրողները մարդկօրէն անբաւական պիտի ըլլային
ժողովրդականացնելու գիրն ու դրականութիւնը :

Միջին դարուն էր, երբ՝ Զարմաղան և Լինկ
թիմուր, Արեւելքի գիշատիչները իրենց հորդա-
ներով չոքած Հայութեան կրծքին կը փետրատէին
կ'անդամատէին զայն . տնտեսական ու բարոյա-
կան անկում մը կ'ապրէր Հայութիւնը, ոչնչացու-
մի վտանգը նորէն կը սպառնար :



Ընդհանուր աւերածութեան և արհաւերքի
պահերուն սակայն, հանդէս կ'ուզայ ահա Հայ
ժողովրդի ստեղծագործող, կենսունակ ոգին.
ամայութեան մէջ շինարար ձեռքեւ կ'երեւին, խա-
ւարի ու տգիտութեան մէջ լոյսեր կը չողան :

1512 թուականին Վենետիկի մէջ կը հրատա-
րակուին իինգ Հայերէն գրքեր, «Պարզատումար,
Պատարագամատոյց, Ուրբաթադիրք, Աղթարք,
Տաղարան» :

Այնուհետեւ ընդհատումներով, աստիճանա-
րար կ'ընդլայնուի տպագրութեան դործը, զանա-
զան ատեններ կեսարացիներ, Ցարեցիներ, Արդար
ներ կ'ուղղուին դէպի Եւրոպա Հայերէն գիրքեր
տպելու :

Փորձեր կ'ըլլան տպարանը մօտեցնել մայր
Հայքենիքին, Պոլիս և Ջուղան կ'ունենան տպա-
րաններ :

Հրատարակութիւններ օրէցօր կը ծաւալին .
նոր հեղինակներ, նոր—նոր դադավարներով հրա-
պարակ կ'իջնեն ժողովրդականացնելու և ծաւա-
լելու դիտութեան բարիքները :

Կիւթէնողէրկի գիւտը, մամուլն ու տառերը
դըբախտ Հայութեան նոր կեանք, նոր արիւն կու
տան :

400 տարիներ՝ և այսօր Հայ ժողովուրդը օժ-
տուած է գրականութեամբ մը, որով ոչ միայն
պարծենալու այլ և ապրելու աւելի մեծ գրաւա-
կաններ ունի :



Այսպէսով տառերու գիւտն ու Հայկական
տպագրութիւնը յաջորդաբար կը դառնան Հայկա-
կան վերածնունդի մեծագոյն ազդակները :

Այդ երկու գիւտերը հոմանիչն են մեր ազգա-
յին գոյութեան և ազգանիշը մեր կենսունակու-
թեան և յառաջդիմութեան :



ԱԵՒՈՆԴ ԵՐԵՑ

Այսպիսի արժէքաւոր գործօններու մեծ Տօնը
տօնել մանաւանդ Տարօնի մէջ, ուր կը գտնուին
գրերու զիւտին մեծապէս սատարող ՈՍ.ՀԱԿ ՊԱՐ-
ԹԵԻԻ գերեզմանը, հայկական Այբոնարանը գտ-
նող մեծ վարդապետի ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՅԻ հայրե-

նի գիւղը՝ Հացեկացը, ուր կը հանդչին մեծանուն
Խորենացու, Ասողիկի, Դաւիթ անյաղթի, Զա-
Գլակի նշխարները, ուր Հայկական վերածնունդի
և ազատագրութեան հերոսներու այնքան պատմա-
կան ու պատուական յիշատակարաններ կան, այդ
ոլիսի տօնակատարութիւն մը ինքնին արդէն գրա-
ւիչ է և համակրելի. և անշուշտ Հայութեան զա-
նազան վայրերէն, Վարդավառի ուխտագնացու-
թեան սովորական բազմութենէն զատ, մարդիկ
պիտի փութան համախմբուիլ մեծ տօնի շուրջ:

Սակայն այդ դեռ բաւական չէ :

Ամէն տեղ, Հայութեան բոլոր խաւերու և
վայրերու մէջ և Շտիշատի մէջ կատարուած հան-
գիսաւորութեան ատեն, պէտք է ջանալ յաւերժա-
յնել ՍՍՀԱԿ—ՄԵԽՐՈՊԻ ինկելի յիշատակը և Հայ
տպաշրութեան տարեղարձը կամ գիւտը, գործնա-
կան շօշափելի արդիւքներով, որոնք կարենան սա-
տարել Հայ գրքի, Հայ դպրոցի, Հայ մամուլի
բարդաւաճումին ու ծաւալումին :

Այդպիսի գործերն են, որ կ'ըլլան արժանա-
վայել գնահատումը Համազգային մեծ տօնին :





Sir George Grey

ԳԻՆ¹⁰ ՍԷՆԹ

